

ՓՈՒՌԻՄՆ ՅԱՍՆԱՅ

Է Մ Մ Ա Ն Ո Ւ Է Լ Ի Թ Ո Ր Ո Ս Ե Ա Ն Տ Է Օ Լ Վ Է Թ Ե Ա Ն Ց .

Խրիմու նահանգին մեջ մեր Հայկազուն եղբարք սարևոյս փեճուարի 9-ին զբեկուեցան իրենց մի բնիք անդամեն, որ եր 24 սարեկան ազնուասոնի պասանին *Էմմանուէլ Քորոսեան Տօրլիքեանց*: Սա Լազարեանց ազգային ձեմարանը մարգարանի (*Կիւնեզիայի*) ուսման բնագրքը աւարտած, զինուորական պաշտօնով *հուսար* անուանեալ ձիաւոր զօրաց մեջ տեղադրեան կձառայե՛ր իւր նախնեացը նման, եւ աստիճանաւ դեռ նոր եր բարձրացած: Բայց ճիւժական ախտին ճիրանն բնկած, յէ երկար ճիւղանդութեան չկարաց վերջապէս ազատիլ բժեկաց բազմախորձ օգնութեամբը, եւ սգոյ մեջ բողոց իւր ազնիւ ազգասոնը:

Այս բնիք պատանոյն ցաւայի մահուանը վերայ նահանգիս ազգայնոց ունեցած իրաւացի տխրութեանը ապացոյց է նորա դամբանական ճառը՝ որ կարդացուեցաւ յուղարկաւորութեան փառաւոր հանգիսին ժամանակը՝ Խարատու քաղաքի մեր եկեղեցոյն մեջ. եւ միանգամայն Տօրլիքեանց Ազատար գիւղին ռուս ստուկները՝ որ աբ է կանայք մինչեւ իւրեանց փոքրիկ տղայքը գրկերը, եւեթ ժամ նանապարհաւ դիմաւորեցին արտաւարձ լացով, եւ հանգուցելոյն մարդասիրական գործերը յիշելով, դազաղը ձեռքի վերայ բռնած հասուցին մինչեւ գիւղին սուրբ Հռիփսիմէ անուամբ մատուրը, ուր անփոփեցաւ այն յաւերժացեալ պատանին իւր վաղուց հանգուցեալ բարեպաշտունի Հռիփսիմէ մօրը մօտ:

ՀԱՌ ԳԱՄԲԱՆԱԿԱՆ

Ի հանդիսի յուղարկաւորութեան վաղաձեռնիկ *Էմմանուէլի Քորոսեան Տօրլիքեանց*, ի 11 փեճուարի 1860 ամի:

„Տխուր ժամ . . . այս ինչ խորին լուսինն է որ տիրեց յանկարծ, բայց կը լսուի միանգամայն արտաշարժ նկկականք չզաղրած. փառաւոր հանդէս մի պարտաւորած, բայց հանդիսաւորաց դեմքը կտեսնուի դառն արտասուաց առտուներ բացուած: Վասն զի հակայատիպ բնտիր պատանի

մի, ո՞ն, անգուր մանգաղին բերանն բնկած՝ իբրև վարդ կիսարաց, իւր արմատեն եւ ոտտեն բաժանուոր, եւ անա փռուեր է գետին մեր աջաց զինաց:

„Ընտիր պատանի մի, որոյ ծիծաղ դեմքը, քաղցր խոտածքը, եւ հեղ բնաւորութիւնը իւր մեծատոնմութեամբը կզուշակեր յայտնի՝ թէ անշուշտ ժամանակին առաքինական գործքերով՝ իւր ազնիւ տօնմին պարծանք եւ նախանգիս սակաւարիւ ազգայնոց յառաջադիմութեանը օժանդակ պիտի լինէր:

„Ընտիր պատանի մի, որ միշտ կցանկար տիւ եւ զիշեր իւր բարի բնաւորութեան վերնատուր պարզութիւնը երկարատես կենօք պայծառ երեսցուցանել անձին վերայ. եւ ճրջափ բարի բարի սերմեր իւր պարարտ սրտին մեջ սերմանուած, կսպասէր կատարելութեան հասակին միջօրեական ջերմ ճառագայրներովը բողբոջեցընել. բայց այսօր այն բոլոր յոյսերն զրկուած՝ յախտնականութեան մեջ առաջին քայլն է առած:

„Ընտիր պատանի մի, որ Տերը տուաւ այսչափ միայն վայելել իւր սիրելեացը՝ աննասանելի նախախնամութեամբը, եւ անա այժմ նոյն Տերն առաւ իրեն. չկարողացան բնաւ այն մանագուշակ ճիւղանդութեան անգուր ձանկէն խլել ազատել՝ ոչ հմուտ բժշկաց ճարտարութիւնը, եւ ոչ իւր սիրելեաց անբուն հսկողութիւնը:

„Ո՞ն, վիշտ մեծ է արգարեւ ազգայնոցս, եւ մանաւանդ այնպիսեաց՝ որ ունին յայտնի նշմարած այս բնտիր բնտիր ձիրքերը նորա վերայ դրոշմած: Եթէ մի այսպիսի բնտիր պատանեայ մեր զրկուիլը մեզ ամենուս իրաւացի պատճառ է այսօր այս աստիճան սրտակեղ տխրութեան, հապա ճրջափ եւս առտուել նորա ազնիւ ծնողացը, ազնուարարոյ քոյրերուն եւ միակ եղբորը ու բոլոր ազգակցացը: Անզնու կորուստ, ողբոց եւ արտասուաց արժանի. բող բափեն իւրեանց աչքերէն դառն արտասուաց հեղեղներ. բող լան եւ ողբան աղեխորով իւրեանց այս անգին կորստեան վերայ, բայց համարձակիմ ասել՝ թէ ոչ անմխիբար: Վասն զի սա այնպիսի ծնողաց է որդի եւ բոռն, եւ այնպիսի քոյրերու եւ եղբոր է եղբայր, որ կարող են եւ միշտ պատրաստ՝ սորա սուրբ սերը յախտեան իւրեանց սրտին մեջ ունենալով՝ անմահ հոգւոյն համեմատ անմահացուցանել եւ նորա անունը՝ որչափ եւ ինքը իւր կենդանութեամբը կարող էր անել: Եւ մխիբարել իրենք զիրենք այս օրեն՝ յիշելով միշտ այն խօսքը թէ „Տէր ետ եւ Տէր էառ. եղեցին կամք Տեառն օրհնեալ“:

„Ուրեմն այլ ինչ կմնայ մեզ մանկանացուացս անել այս տեղ, — ոչ այլ ինչ, եթէ ոչ մեր հայցուածքը ուղղել առ Բարձրելոյն Արո՞ղը, եւ ազալել բնկերական սիրով այս յաւերժացեալ պատանոյս պարտուցը բողբոջիւն բառ որում մարդ. եւ միանգամայն բնդունելով սորա անվերջ լուսութեամբ մեզ տուած վերջին հրաժարական ողջոյնը, ասել միաբերան՝ թէ—Ե՛րբ ի խաղաղութիւն յաւերժացեալոյ յոտով բարութեան“:

Ն. Յ. Քօփնեան:

Հրամայեցաք տպագրել. ի Թեոդոսիա, ի 15 Փետրուարի 1860. Գարրիել Վ. Այվազեան:

Ի Տպարանի Խաչիպեան Ուսումնարանի Հայոց: